

Պետական թոյլ քեզ տացի վարել 'ի գիրսն իշխանութիւն։  
Այլ բնաւ ճռումքս այս բանից՝ զոր 'ի ըրբանց կեղծաւորին,  
Յընթերցուած տաղիցն 'ի լուր քեզ միան հաղբ է հնարիմաց։  
Խոյս 'ի քէն տայ իսկ և իսկ, և Մուսայիւն հաճ և հաւան  
Ըզվայրօք յածի գիւթել, յետամբտադ զրբ 'ի պատիր.  
Զի այնմյաճախ պատահէ Ռյազէս 'ի զար այս՝ զրահեղեղ  
Քերթողք անմիտք յաճախեն, նոյն խօսա՛ան ապշողաց ջոկք.  
Եւ թող ըզքաղաքաց և զնահաննաց ընծայութիւնս,  
Նոյն նորին են առ շահապս, են առ իշխանըս նորին մուաք։  
Երկ յոռեգոյն հետեւակ միշտ յամենայն ժտմանակի  
Եռանդնոտս ըստացաւ առ 'ի զրանկաց իւր ջատագովս։  
Եւ հակիրճ, զի կարճառօտս հատցուք յիմաստ երդիծական,  
Գտանէ անմիտն անմիտագոյն զրբ միշտ ընդ ինքըն զարմացող։

ԹԱՐԱՎ. Հ. ԹԱԴԵՈՍ ԹՈՎՄԱՆ

ԱՐԱԴԻԼ

Երկանաճիս Արագիւ,  
Սրունդքն բարակ ինչպէս իւ։  
Սոնքառվ, հարա կերպով  
Ման կու գոր մի առաւոտ  
Աղթամարաց ծովափին մօտ։  
Խշան ձըկիեր և զըրբին քով  
Երամ երամ, վըտառ վըտառ  
Կարծես կամաս բըռնէնի պար։  
Մեր Արագիւն եթէ ուզէր,  
Երկան կըրտոցը կարտ եր  
Բըռնէն՝ ձըլանց մէջէն հաւանան  
Ու աշակեր առաստաց։  
Այլ նա կասէր ինքն իրեն.  
“ Գեղացիներ կարող են  
Վաշ կանելո, առաւոտու  
Ուանելու ու խըմքուու։  
Երբ արձն նուր աշեկորզ  
Նայեցաւ ի կապցա ժողվ,  
Խշան ձըկիեր կամառուկ  
Քաշուցան գէպ 'ի խորոկ,  
Նոյս փոխա ափ մտացան  
Խայտաձկներն երամ երամ։  
Այէ Արագիւ զըրման ի ծով  
“Վայ ներձ ձըկիեր, գուք լուզուլ  
Առաջ կու գոր որ ձեզ ուսեմ.  
Այդ պատին է ձեզի գիտամ. —  
Այլ ախորժակ գենչէ չըտաւաժ,  
Քըլիկ մ'առաջ ձեր իշխանց  
Վրան անքամ լընացեց.  
Հնման ձեր ինօսք կըլլաց։  
Զայս Արագիւն զուցեկով  
Առաջ գընց իրեն համբամ։  
Արեն հասաւ երկնքին  
Մէջ տեղ. մըտան խայտաձկներ

Իշխանոց պէս լըրին խորեր։  
Խնօթեցաւ փոր Արագիւն.  
Ու իշխան ձուկ, ոչ խայտաձուկ  
Մէջ տեղ բընա չըրկեցան.  
Այլ տառեխներ բազմերամ  
Մկմուց հանգարտ կամառուկ  
Ու ափին մօտ, պյլ հեռուն  
կը խայտացի փալիքուն։  
Տնանելով պյլ մասրիկ ձըկիեր.  
Անագին շատ սիրոց կ'ուզէր,  
Մի քանի բըռնեկ  
Ցորդացն լըրգիւ. —

Այլ տառեխներն նախազգած  
Չըմտեցան եւուուն ափանց։  
Խելու Արագիւ յուսանասած  
Խնօթեչնամբ աչքը մըթնամ,  
Հարկագիցան ուսելու,  
Փիքան համեր ձըկներու,  
Ծոյնուն եղեր նու ուն անկած  
Ցըլկամ ներ ստախած հոսած։

Այս առակովիս լափոնթէն  
Խըրատ կու առյ օրփորզաց  
Ու ըրիիք թէ սունցած  
Ցանդուկ բազզն մեռք հանեն։  
Այլ նա կասէր առհասարակ  
Ամենան,  
Հրապառութիւնը բացարձակ  
Օգտակար չէ՞ ոչ մէկուն։  
Թէ հանդիպի փոք բազզ յաշու,  
Խունենիթեամբ օգուտ քաղցին.  
Ազա թէ՞ ոչ՝ բազզը ձախոզ  
Կ'ընկէն ըզժեղ ուզես չուզես։

## ԿԱՐՄԻՐ ԽՆՉՈՂԻԾ

“ Տակը բորբոս  
Վըրան փեռուու .  
Հին տուակ է Հայաստանի ,  
Որ շատերուն կը յարմարի :  
  
Երկու ընկերք մի քաղաքի մէջ ծըսած ,  
Ի մասն մի գործառուն կարգացած ,  
Երբոր մեծցան այլ է այլ կողմ դընացին ,  
Որ այսարին և ապրուսն առ նային :  
Հայոց արուեստ սովորական ,  
Եղան սուս վաճառական :  
Հաստ շքքեց տոցամէ մին , — բաղդն յաջող , —  
Վաստորիեան կառու միւլցի , թէ ոչ փող .  
Ան մեծ անուն , ամսան վարկ .  
Ի՛ առան պարագի շատ ապրանք .  
Խակ միւլց ար կողմ դընաց ,  
Միւլու պաս գըտու իր դիմաց :  
Վաստուական պարտաւոլվ շատ քաղաք ,  
Միւլու վընառու վաստուակի գուռ կամ ընարք  
Եկան հասաւ այն անը՝ ուր որ իր ընկեր  
Իրը մեծանուն վաստուական կը դարձնէր  
Մէջ պորձիք :  
Զարմացաւ նա ՚ի սկզբան ,  
Ամէ որպէս զի տէնեկանց ամէն բան ,  
Եւ բատուգէ գրբէն լըստածն ,  
Շնուակ սխոր տունը զընաց ,  
Տուն որ կամէն , գուն հասկցիքի մեծ պալատ ,  
Քովը իսանութ , մէջն ապրանք ՚ի իլք , շատ : —  
Բարե տասց բարեկամին .  
Նա՞ լըսելով ձախ ընկերին ,  
Թուզով հալիքն կիսկատար ,  
Բարով , կըրինեց , առաջեցար .  
Այս բնչ գալուստ յանկարեակի ,  
Շամ մեծ պասիւ արքի բնձի :  
Հրամէ , երթաւու ունն , հանգէ : . . .  
Ճանապարի պարէց ուր է :  
Զերկենցընիմ , ՚ի միասին  
Երբ ներս մըտան , անքաղդ ընկերին շրւարած  
Աղեմ , կանցից ըըրմանին է բոլոր լըստած :  
Այլ տանուաէրն արքեկամին  
Արժակը զարմանէր յըտեսնելու զարնելով ,  
Կիրակուըք ժամանակ է :

Ասաց . պէտք է ճաշելու .  
Նիստ օրուան :  
Նըստան երկուք գովէ քով :  
Մասայք . պատրաստ ըսպասարկու ,  
Բիր բարեօց լըցին  
Սկզան հարուստին :  
Երբոր ճաշն վերն հասաւ ,  
Երկննաւով տանաէրն առաւ .  
Բարձր ամանէն մի մեծ իսինուր ,  
Գոյնը կարմիր , տեսքն աղուոր .  
Զոր կըտեւլով երկու բամին ,  
Գըտաւ վըստած բոլորգին :  
Այս ժամանակից դարձնած  
Բարեկամին զայս ասաց .  
Այս խընձորին է շատ նըստն  
Փայլուն վիճակը մարգկութեան .  
Դըրան նայողը կործէ մի բան ,  
Զի գիտեր որ շատ որիկը մէջց կը վրխուն :  
Բանի մօրէն մեր խանութան ,  
Խանչուցան ՚ի գատատան .  
Բողոք կար վըրան ,  
Պարտերուն վոխուն :  
Խանութ , տուն տառուրով ,  
Մախուեցան աման զեզով :  
  
Եթէ որ փող վաստուիլու .  
Համար՝ պէտք է հարտարութիւն , —  
Որ չի պակսիք մեր Հայերուն , —  
Այլ վաստուան շըցբուկիւն ,  
Գըցբան շահով ման քերիլու ,  
Պէտք է մեծ խուզ և արթնութիւն ,  
Որ կը պակսի խիստ շատերուն :  
Մէր Հայ պարագ եթէ որ  
Վաստուանից բոլոր  
Խելքուն ՚ի չամ պոժածէնին ,  
Այժմ նորս շատ ազգերու .  
Կը լինէին նախանձարկու :  
Այլ աւագ շըցլութիւն  
Մոխեր մարդոց մերցէ շատին :  
Թուն ասց կատուած մացղոնիրուն  
Խընցութիւն , ըզգանութիւն ,  
Որ շէն զաւնն միւլու իրենց տան :

Հ . ՔԵՐՈՎԲ Վ . ՔՈՒԵՐԵՐԵԱՆ